ՄԷԾՄՈՒՆՔԸ

40 Փր.

ԵՐԵՎՄԻ ԳԱԶԷԹԱ

40 Փր.

در علیده بك اوغلنده تقسیم جوارنده شیشلی جاده‌سنده واقع ٥ نومرو ایله مرقم مجموعهٔ اخبار غزه‌سی اداره‌خانه‌سنه

Պէր նուէրքսու 40 փր. — Պիր հաֆթա կէչիրէաէն սօնրա 2 ղրշ. — Իկի հաֆթատան սօնրա 3. — Իւչ հաֆթատան պիր այա գատար 10. — Իւչ այատան սօնրա 20 ղրշ. տրբ.
Էնէլիւի բ էշին 200. — Ալթը պայլըք 110. — Իւչ պայլըք 60. — Թաշքալար իչին բօսթա իւճրէթի 43. — Նէհէր բօսթասը իչին 87 ղրշ. տրբ.
Ղազէթայա միւթէալիգ խուսուսատ իչին 6 թօլաշեանա միւրաճաատ օլունուր.

ԻՐԻՆՃԻ ՍԷՆԷ — Նo 343 — ՀՈՒՄԱԼԱ ԻՐԹԷՍԻ 1931 ՀՈԿՏ. 1885
ԱԼԱԹՈՒՐԳԱ ՀԻ ՄՈՒՀԱՐՐԷՄ ١٣٠٣
ԻՏԱՐԷԽԱՆԷՍԻ, ԱՄԻԹԱՆԷ,
Պէյօղլու Շիշլի սօգաղը Նo 5

Իլանաթքն պիր սատրը պիր տէֆալրդ իչին 3. — Իքիչեր տէֆա իչին 2. — Իւչ-չեր տէֆա իչին 1. — Իլք սահիֆէյէ գօնուլմասը պէհէր սատրը 10 ղրշ.
Տահա դիատէ վէ սուալաւ իլանաթ իչին այրըճա բաշվուրդ ալունուր.
Բօսթա իւճրէթի վէրիլմէսիյ մէքթիւպլէր գապալը օլունմամալ.
Յէրճ օլունմայան եվրագ իատէ իատիլմէզ.
Ուտուրու նամեատայա այիտ պէնտլէր մէճմուանէն տէրճ օլունուր.

ԻԼԱՆԸ ՄԱԹՍՈՒՍ

—

Ագտէմճէ տախի իլան իրմիշ օլտուղումուզ վէճհ իւզրէ. գարիունը քիրամիմզը էգհէր ճիհէթ խօշնուտ իթմէք իչին, զաղէթամրդտա պագը էրմէնիճէ պէնալէր իլե լէթայիֆէ միւթէալիգ ֆըզրալար տէրճի խուսուսընտա չօգլար թարաֆընտան կէօսթէրիլէն արզուեա մուվաֆֆագատ իթմիշ իսէք տէ, պունուն իչին զաղէթամզդն հաճմը քիֆատէթ իթմէտիկի կիպի, զաղէթամզդն պիւեիւտիւմէսի տարի, չիմտիքի հալտէ մուվաֆֆագը մասլահաթ օլամատեաճաղընտան, կէրէք հավատիսաթը վէ կէրէք զաղէթամզդտա տէրճ իթմէքտէ օլտուղումուզ հիքմատեէի կէրի պրագմատագ իւզրէ. Գաբամաճեան Մինաս վէ Հաճեան Յակոբ էֆէնտիլերին մուավէնէթիյլէ հաֆթատա իքի նիւսխէ ֆազլա Մէճմուա չըգարմագըղդա գարար վիրմիշ, վէ պու կիւնտէն իթթիպարէն պիրինճի նիւսխէէի թաղ ու նէշրէ իպթիտար էյլէմիշիզ տիր.

Իշպու ֆէտատքէարլըղըմզը, գարիունը քիրամըմզդ նէզանտէ մագհարը թագտիր օլարագ, թէշվիգաթը լազըմէնին հագգըմզդտա պիտիրիղ պույրուլաճաղընը գավիէէն մէմուլ իտէրիզ։

—

ՄԷՍԷԼԷՅԻ ԵԷՎՄԻԵԷ

—

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Օսմանլը մուրախխասընդն թահթը րիեատէթինտէ ըէսմէն գօնֆէրանսագտ օլունմազտան էվվել, օլ պապտէ հիքիւմէթլէր թարաֆրնտան կէօսթէրիլիշ օլան գուեուտը իհթիեաթիեէ պէնալէ իյդահ իտիլմէսի լիւզումընա մէպնի. էվվէլի կիւն սիւֆէրայի տիւէլի էճնէպիեէ ագտը իհթիմա իթմիշլէր տիր.

Տէվլէթլէր միեանէսինտէ մէվճուտ օլան վէ մուհիմմէճ օլտրդը ըիվատեէթ օլունան իխթիլաֆը էֆքեար հագգընտա տօղրու պիր մալիմամթ վէրիլմէզ իսէ տէ, պիր տէրէճէ իչլէրին քիւհնինտէ վարըլտըղը հալտէ. գուեուտը իհթիեաթիեէյի մէզքիւրէնին՝ գօնֆէրանս թարաֆընտան վէրիլէճէք օլան գարարլարը վէսայիթի իճրայէսի հագգընտա օլապիլէճէկի խուսուսընտա բէք չաբուգ գանաաթ հասըլ օլուր։ Գուվվէյի աթատէթ. եանի էճսամին պիր գուվվէյի խարիճիեէ թէսատիֆ իթմէտիքճէ. հալը սալիէրինտէ գալմալարը խասսէ վէ գուվվէթի. մաքինաեա միւթէալիգ իշլէրատ պիեիւքպիր գուվվէթ տիր։ Բօյիթիգանճա իշլէրատ տախի սուլհէն վագը օլմուշ օլան պիր թէշէպպիւսիւ պօղմագ լազըմ կէլտիկինտէ, այնի հալ վագը օլուր։ Նասըլքի շիմտիքի վագրա տախի պու գապիլտէն պուլունմագտա տըր։ Մատէմքի Պալգան Նիմճէզիրէսինին տիկէր քիշիւք հիքիմէթլէրի թարաֆընտան մուխաթարալը բէգապէթլէր թէհատիւս իթմէմէսի իչին, չու սըրատա սատէճէ հալը սապրգլն իպգասընը էմր իթմէքլիք մէճապուրիեէթինտէ պուլունուլուեօր, տիմէք տիր քի, քէնտի մալլերի ատտ իթտիքլերի արազիտէն Պուլկարիսթան բրէնսինի եախատ Պուլկարլարը չրգ արմագ սրբաաընտա, պունլար թարաֆրնտան կէօսթէրիլմէսի իհթիմալտէն օլան մուխալիֆէթվէ մուգավէմէթ էվվելճէ քէչֆ իտիլմէլի իտի։ Իշթէ տէվլէթլեր իթթիֆագընը թէէխիրիւ պունտան նէշէթ իթմէքտէ տիր։

Բիվաեէթ օլունտուղու իւզրէ, է. կէրչի գօնֆէրանս՝ բրէնս Ալէքսանտրա պիո իխթարնամէ կէօնտերմէկէ գարար վիրմէճէք օլուր իսէ, պու խուսուսատա գուեուտը իհթիեաթիեէ պէեան իթմէքիլիկէ մարքի ար նօայլ մէմուր օլմուշ տուր. չիւնքի Ֆրանսա հիւքիւմէթի գավիրնճէ, պու թէքլիֆ՝ էվվել էմիրտէ բրէնսին թահրիքեաթընտան միւթէգարրուր օլան Պապը Ալի ճանիպինտէն վուգու պուլմագը, լիէճրիլ իսթիշարէ ճէլպ իտիլմիշ օլան տէվլէթլեր ճանիպինտէն վուգու պուլմամալը տըր։ Ինկիլթէրաեա կէլինճէ, բարլամէնթ օնուն տէրտէսթի քիշատ օլտուղու պիր սրրատա, զալիպա ինկիլթէրրա հիւքիւմէթի՝ էֆքեարը սէրպէսթանէսի հիսսիեաթընը մուհաֆազա իթմէք իսթէմէքտէ տիր։

Կէրէք պու նօգթատա վէ կէրէք բրէնս Ալէքսանտր հագգընտա, ինկիլթէրրաեը իտտաալարընտան ֆարիդ կէթիրմէք իչին, տիւէլի սայիրէնին միւթէֆիգէն իճրայի թազեիգ իթմէլերի լազըմ կէլէճէք տիր։ Ֆրանսա տախի, քեամիլէն տէյիլ իսէ տէ, պիր խայլի տէրէճէտ ինկիլթէրրա իլե հէմէֆքեար պուլունմագտա տըր, վէ պունտան, գօնֆէրանսդն իճթիմաի ըէսմիսինտէ պիր թագրմ նէթայիճի միւթէսիֆէյի մուճիպ օլապիլէն պիր նիֆագ ու շիդագընը մէնինէ լիւզում կէօրիլմէքտէ տիր, չիւնքի գօնֆէրանսա վէրիլէճէք գարարլարընը՝ միւթէֆիգէն վէրիլտիկի հալտէ միւթէպէր օլապիլէճէկի տերքեար տըր։ Իչ իմբէրաթօրլուգլարա կէլինճէ, պունլար, զալիպա պուհրանը հազըր հագգընտա վիրէճէքլերի սուրէթի թէսվիեէեի պու կիւնքի կիւն քեամիլէն գարարլաշտըրմըշլար տըր։ Իսթիտալարը, Սըր պիսթանտան տօյաեը Ալմանիա իլե Բուսիա արասընտա պազը կիւնա միւպաեէնէթի էֆքեար զուհուր իթտիկինտէ, իթալիա տէվլէթի մէզքիւր իքի տէվլէթ արասընտաքի մուխապէրաթրն նէթիճէսինէ ինթիզարէն։ սէրպէսթիեէթի հարէքէթինի քէնտիեէ հաար իթմէք լիւզումընը հիսսիյէտիշ իտի։ Պու կիւնքի կիւն մէնպաի մէվզուգատան թէէմին իտիլտիկինէ նէզարէն, Գրէմզիէ միւլգաթը քէնտի մէյվէլէրինի կէօսթէրմիշ, վէ պիրինճի Ֆրանսա-Ժօզէֆ իլե իւչիւնճիւ Ալէքսանտր, Ալմանիա սաեէսինտէ, Շարգտա սուլհ ու սալահը մուհաֆազա իթմէքլիկէ միւգթէտիր պիր բօյիթիգա բլանը գարարլաշտըրմըշլար տըր։ Պունուն իւզերինէ, իթալիա, քէնտի արզուսու սուլհ ու սալահընը մուհաֆազասընտան իպարէթ օլտուղու հալտէ, մուխալիֆէթ կէօսթէրմէկեէ հիչ պիր սէպէպի գալմաեարագ, իւչ իմբէրաթօրլուգլար ճանիպինտէն գարարլաշտըրըլմըշ օլան բըրօկրամա այրգտան այշրդա մուվաֆֆաղաթ իյլէմիշ տիր։

Իշթէ, մալիւմաթը սահիհէեէ նէզարէն, հալը հազրրընը խիւլասասը պունտան իպարէթ օլուպ, վէսայիթի իճրայիյեեէ տայիր տէվլէթի Օսմանիեէ ճանիպինտէն վուգու պուլաճագ մէթալիրպաթ, վէ Օսմանլը մուրախխասը թարաֆընտան պու մէթալիպաթն իրթիզամ խուսուսընտա կէօսթէրիլէճէք սեպաթ, հէնուզ մալիւմ օլմատըղը ճիհէթլէ, տահա բէք չօգ չէյ, մէճճուլտա վէ մէմուրին խարիճինտէ գալմագտա տըր։

(Իմիեր Էֆէնտի)

—

ԱՎՍԹՐԻԱ ԻՄԲԷՐԱԹՕՐՈՒՆՈՒՆ ՆՈՒԹԳՈՒ

Մէպուսան էնճիմէնլէրինտէ հոկտէֆրէնճինին 24 թարիխինտէ իմբէրաթօր Ֆրանսուա-Ժօզէֆ թարաֆընտան իրատ օլունան նութգուն թէրճէմէսի տիր։ — Թէէմինաթը միւսթագիմանէնիզ, մուճիպի մահգուզիեէթի ազիմէմ օլուեօր։ Պու պապտէ թէշէքքիւրիւմիւ սիզէ արզ իյլէրիմ. Ցէվլէթիմին՝ տիւէյի էճնէպիեէ իլե օլան միւնասեբաթը դահեթ տօսթանէ տիր։ Գրէմզիէտէ, հաշմէթլու Բուսիա իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչասը հազարաթընը պիզէ վիրտիքլերի վիզիթա՝ Ավսթրիանը վէ պիւթին Էվրօբանը միւսալէհասը իչին էհէմմիեէթի ֆէվգէլատէսինի ագտէճէ իչար իթմիշ օլտուղումուզ պիւեիւք գօնշու տէվլէթ արասընտաքի միւնասեբաթը մահրէմանէ վէ գավիեէնին տէվամը խուսուսընտա գըյմէթտար շահատէթ մագամընտա տըր։ Միւսալէհանը վէ ինթիզամը ումումինին էսասը մագամընտա մուահէտատթա թէէմին իտիլմիշ օլան հալին խալէլտէն վիգաեէսի իչին վագը օլան իգտամաթը ճիտտիեէմիզի, Էվրօբանը տիւէյի սայիրէսի թէշվիգ իտիեօրլար։ Պու ֆիքրէ մէպնի, հիքիւմէթիմ. Պէրլին մուահէտէսինէ վազը իմզա իտէն տէվլէթլէր իլե պիլի՝ թթիֆագ, Պալգան նիմ ճէզիրէսինտէ նիզամ մէշրուրն իպգասընա չալըշըլեօր, օ նիզամընքի, ֆէվգէլ մէմուլ նագզը՝ մէզքիւր նիմճէզիրէ ճէօմաաթլարընը սաատէթ վէ իսթիրահաթը իչին ճիտտի մուխաթարալար հուսուլէ կէթիրիեօր։ Էվրօբա, Շարգը խրիսթիան էհալիլերի իչին միւսթագիլ պիր էօրիւն ահվալինի վիճուտէ կէթիրմէսիյլէ» անլերէ կէօսթէրմիշ օլտուղու էճնիյէեթ էսասը, մուահէտաթա բրիեէթ, վէ օ մուահէտաթը իճապ իթթիրտիկի հուգուգ վէ մէզայիֆին թէմամիի մուհաֆազասընտան իպարէթ տիր։ Պուլհուն մուհաֆազասը, վէ տէվլէթիմին մէնաֆիյի հաեաթիեէսինին ֆիիլէն վիգաեէսի, պէր վէճհի սապրգ, հիքիւմէթիմին վազիֆէյի էասասիեէսի օլմագտա պէր տէվամ տրրլար։

«Թէտգիգ ու թահգըգընը զարզ օլունան գանուն լայիհալարը, պու տէֆա տախի, տէվլէթիմին ահվալը մալիեէսինին զիեատէսիյլէ թահթը նազարը իթինաեա ալընտրդընը սերահաթլէն կէօսթէրմէքտէ տիրլեր։ Հարբ-պիեէ նէզարէթի, մէսարիֆին մէճմուինի արթըրմաեարագ, քիւչիւք զապիթանքն իսլահը ահվալի զրմ. նընտա, միւճէբրբպ օլան համիյէթվէ սախավէթինիզ պու քէբրբ տախի միւրաճաաթ իյլէմիշ տիր։ Սէվգիլիմ մուհաֆազասը մագսէտիյլէ չըգան սէնէ թէէսսիսիսթիմիշ օլան գավանիյինին էսասը իւզերինէ միւպթէնի օլան ումուրը պահրիեէ վէ հարպիեէնին տայիմի թէրագգըսը՝ ճիտտէն նազարը տիգգաթընը զարզ վէ թավսիեէ օլունմաեա չաեէսթէ տիր։ Պօսնա վէ Հէրսէքտէ ումուրը մէտէնիյեէ վէ մալիեէ տայիմի սուրէթտէ քէսպի թէրագգը իթմէքտէ տիր։ Ցէվլէթին մալիեէ նէզարէթինէ միւրաճաաթ իթմէքսիզին, պու սէնէ տախի, իշղալ օլունմուշ օլան էեալաթըն վարիտաթը եէկեանէսիյլէ իտարէ մէսարիֆի գաբաթըլամամըշ տըր։ Մէզքիւր էեալէթլէրտէ պունլանան սաաքիրին մէսարիֆի իչին լազըմ կէլէն թախսիսաթտան պիր միգտար տահա թէնզիլ օլունմասընը կէլէճէք սէնէ հիւքիւմէթիմ թէքլիֆ իթմէք նիեէթինտէ տիր։ Հիւքիւմէթիմին քէնտի վէզայիֆինի հիւսնի իյֆա իյլէմէսի իչին, զայրէթ, տիրաեէթ վէ վաթանբէրվէրլիկինիզ քէմալ էճնիյեէթլէ կիւվէնէրէք, խրտէմաթընըզա պաշլաեաճաղընըզ զէմանտա սիզէ սէլամըմը արզ իտէրիմ։»

Վիէննանը քեաֆֆէյի զաղէթալարը իշպու նութգ հագգընտա պէեանը միւթալաաթ իլե, պիր խայլի զէմանտան պէրու պէօյլէ պիր նութգ իրատ իտիրմէմիշ օլտուղունու պիլտիրիեօրլար։

—

ԳՕՆՖԷՐԱՆՍ ՎԷ ԷՎՐՕԲԱ ՄԱԹՊՈՒԹԸ

Էվվելքի կիւնքի բօսթա իլե պալընան զաղէթալարտա պաշլըճա եէր թութան մէսէլէ, Ցէրսաատէթտէ թէէմմիւ իտէճէք օլան գօնֆէրանս մատատէսի տիր։ Ցէպա զաղէթասընը Լօնտրա մուխպիրինին իֆատէսինէ նէզարէն, «Պապը Ալի՝ պիր սուրէթի թէսվիեէյի գաթիեէ մագամընտա տէյիլ իսէ տէ, էօյլէ պիր թէսվիեէեէ տօղրու եօլ աշըլմասընը միւթէզամին օլարագ, հալը սապրգընն իպգասը խուսուսընտա իւչ շըմալ տէվլէթի միեանէսինտէ գաթիէն պիր իթթիֆագ մէվճուտ օլտուղունա իսքեաթ օլմատըգճա, գօնֆէրանս տավէթնամէլերինի կէօնտերմէմիշ տիր։ Մէզքիւր մուխպիրին գավլինճէ, «իւչ տէվլէթլեր՝ մուահէտաթա բրիեէթի իթմէքլիք լիւզումունա իսթինատէն, Պէրլին մուահէտէսինճէ թատիլաթ իտիլմէզտէն էվվել, հէր չէյ՝ Ֆիլիպէ իխթիլալընտան էվվելքի հալի պուլմալը տըր տիեօրլար։ Պինապէրին, թէտպիրի իպթիտայի օլմագ իւզրէ, եաբըլմըշ օլան չէյլեր պօղուլալը տըր։ Պէրլին մուահէտէսինէ վազը իմզա իթմիշ օլան տէվլէթլեր։ Պալգան քիւչիւք հիւքիւմէթլէրինին էլլերինէ իչ կէօրէմէզլեր։ Լաքին ահվալը ճէտիսէյի վէ Պալգան նիմ ճէզիրէսի ճէօմաաթլարընը պիեէ նէզարէթի, մէսարիֆին մէճմուինի արթըրմաեարագ, քիւչիւք զապիթանքն իսլահը ահվալի զրմ. նընտա, միւճէբրբպ օլան համիյէթվէ սախավէթինիզ պու քէբրբ տախի միւրաճաաթ իյլէմիշ տիր։ Սէվգիլիմ մուհաֆազասը մագսէտիյլէ չըգան սէնէ թէէսսիսիսթիմիշ օլան գավանիյինին էսասը իւզերինէ միւպթէնի օլան ումուրը պահրիեէ վէ հարպիեէնին տայիմի թէրագգըսը՝ ճիտտէն նազարը տիգգաթընը զարզ վէ թավսիեէ օլունմաեա չաեէսթէ տիր։ Պօսնա վէ Հէրսէքտէ ումուրը մէտէնիյեէ վէ մալիեէ տայիմի սուրէթտէ քէսպի թէրագգը իթմէքտէ տիր։ Ցէվլէթին մալիեէ նէզարէթինէ միւրաճաաթ իթմէքսիզին, պու սէնէ տախի, իշղալ օլունմուշ օլան էեալաթըն վարիտաթը եէկեանէսիյլէ իտարէ մէսարիֆի գաբաթըլամամըշ տըր։ Մէզքիւր էեալէթլէրտէ պունլանան սաաքիրին մէսարիֆի իչին լազըմ կէլէն թախսիսաթտան պիր միգտար տահա թէնզիլ օլունմասընը կէլէճէք սէնէ հիւքիւմէթիմ թէքլիֆ իթմէք նիեէթինտէ տիր։ Հիւքիւմէթիմին քէնտի վէզայիֆինի հիւսնի իյֆա իյլէմէսի իչին, զայրէթ, տիրաեէթ վէ վաթանբէրվէրլիկինիզ քէմալ էճնիյեէթլէ կիւվէնէրէք, խրտէմաթընըզա պաշլաեաճաղընըզ զէմանտա սիզէ սէլամըմը արզ իտէրիմ։»

Վիէննանը քեաֆֆէյի զաղէթալարը իշպու նութգ հագգընտա պէեանը միւթալաաթ իլե, պիր խայլի զէմանտան պէրու պէօյլէ պիր նութգ իրատ իտիրմէմիշ օլտուղունու պիլտիրիեօրլար։

—

ԳՕՆՖԷՐԱՆՍ ՎԷ ԷՎՐՕԲԱ ՄԱԹՊՈՒԹԸ

Էվվելքի կիւնքի բօսթա իլե պալընան զաղէթալարտա պաշլըճա եէր թութան մէսէլէ, Ցէրսաատէթտէ թէէմմիւ իտէճէք օլան գօնֆէրանս մատատէսի տիր։ Ցէպա զաղէթասընը Լօնտրա մուխպիրինին իֆատէսինէ նէզարէն, «Պապը Ալի՝ պիր սուրէթի թէսվիեէյի գաթիեէ մագամընտա տէյիլ իսէ տէ, էօյլէ պիր թէսվիեէեէ տօղրու եօլ աշըլմասընը միւթէզամին օլարագ, հալը սապրգընն իպգասը խուսուսընտա իւչ շըմալ տէվլէթի միեանէսինտէ գաթիէն պիր իթթիֆագ մէվճուտ օլտուղունա իսքեաթ օլմատըգճա, գօնֆէրանս տավէթնամէլերինի կէօնտերմէմիշ տիր։ Մէզքիւր մուխպիրին գավլինճէ, «իւչ տէվլէթլեր՝ մուահէտաթա բրիեէթի իթմէքլիք լիւզումունա իսթինատէն, Պէրլին մուահէտէսինճէ թատիլաթ իտիլմէզտէն էվվել, հէր չէյ՝ Ֆիլիպէ իխթիլալընտան էվվելքի հալի պուլմալը տըր տիեօրլար։ Պինապէրին, թէտպիրի իպթիտայի օլմագ իւզրէ, եաբըլմըշ օլան չէյլեր պօղուլալը տըր։ Պէրլին մուահէտէսինէ վազը իմզա իթմիշ օլան տէվլէթլեր։ Պալգան քիւչիւք հիւքիւմէթլէրինին էլլերինէ իչ կէօրէմէզլեր։ Լաքին ահվալը ճէտիսէյի վէ Պալգան նիմ ճէզիրէսի ճէօմաաթլարընը ամալընը թահթը նազարը իթինաեա ալմագ ֆիքրինտէ տիրլեր։ Հէր քէսին հագգընը միրմէք՝ գօնֆէրանսա աեիտ տիր։ Պէրլին մուահէտէսինէ տիւէյի միւմզիեէ թարաֆընտան թէէսսիս օլունան հալ, եինէ անլէր մարիֆէթիյլէ թատիլ օլունապիլիր։ Իշթէ իչ տէվլէթին նօգթայի նազարը պունտան իպարէթ օլուպ, չիմտիքի հիչ պիր թարաֆտան պիր թէքլիֆ եօգ տուր։ Կէչէնլերտէ, եալընըզ պիր վալինին թահթը իտարէսինտէ օլմագ իւզրէ, Պուլկարիսթան իլե Շարգի Ռումիլիեի պիրլէշտիրմէքլիք լագըրտը բէք չօգ մէվզուի պահսօլմուշ, վէ պու թէքլիֆ, հիչ պիր մուազզամ տէվլէթ թարաֆընտան պէեան օլունմամագլա պէրապէր, տիւէյի մուազզամանընը պու թէքլիֆի գապուլ իտէճէքլերի չուեու պուլմուշ իսէ տէ, պու կիւնքի կիւն պունուն գապուլինէ բէք տէ իւմիտ կէօրիւնմէեօր։ Դալիպա պունուն իչին բրէնս Ալէքսանտրա, Սօֆիաեա ավտէթ իթմէսի իխթար օլունմուշ տուր։

«Հէր նէ գատար ինկիլթէրրա, մէզքիւր իթթիհատա վէ բրէնս Ալէքսանտրըն իպգասընա էսասէն միւսայիտիսէ տէ, իհթիմալ քի պազը գուեուտը իհթիեաթիեէ պէեան իթմէքսիզին գօնֆէրանսա տախի օլմաեաճագ տըր։ Իմտի զալիպա քեաֆֆէյի մուազզամ տէվլէթլեր, էվրօբա միւսալէհասընը մուխիլ հէր կիւնա հարէքէթաէն իճթինապ իթմէքլիկի խալիսանէ գարարլաշտըրմըշ օլուպ, պիրինճի տէֆա օլարագ, Շարգ մէսէլէսինին պէհանէ մագամընտա օրթաեա գօնուլմատըղը, վէ չու եա պու հըրսը շանըն խօշնուտ իտիլմէտիկի պէեան իտիլեօր։ Իշպու նօգթայի նազար իլե, հալը հազրը, հէյեթի մէճմուասընճա, ախիրէն պունլունտուղու հալ գատար մուճիպի իզթիրապ տէյիլ տիր։ Ֆագաթ տայիմա մուխթարալը անասրը մէվճուտ տըր։ Շէօյլէ քի Սըրպիա վէ Եունան՝ տայիմա սիլահ ալթընտա օլուպ, պու իքի մէմլէքէթտէ հիւքմ իտէն հէյեթճան, մէխիմգօրդուլարը մուճիպ տիր, վէ թէսկինի միւշքիլ կէօրիւլմէքտէ տիր։ Վէգաֆի ախիրէ հասէպկիլէ, գրալ Միլանը վէ բրէնս Ալէքսանտրը պունլունտուղլարը վազիեէթ տախի բիչ նազարա ալընմալը տըր։ Պունլարտան պիրի, բէքաճէլէ հարէքէթ իթտիկի, վէ տիկէրի, ասլա հարէքէթ իթմէտիկի իչին, թէպալարը նազարընտա թէհլիքէլի հալտէ պունլանմագտա տըրլար։»

Թան զաղէթասը տիեօր քի, «Գօնֆէրանս թէճէմմիւ իթմէզտէն էվվել, Էվրօբա, բրէնս Ալէքսանտրա թալերին օլունաճագ հալ, վէ իտարէյի Օսմանիեէ թահթընտա իպգա իտիլէճէք օլան Շարգի Ռումիլի ահվալինճէ զուհուրա կէլէճէք թատիլաթ, վէ իպգասը մանէն միւմքին օլմաեան Ղավրիլ բաշա եէրինէ ինթիխապ օլունաճագ վալինին ինթիխապը, վէ Պէրլին ահտնամէսինին իճրասընը գալմըշ օլան մէվատտը, վէ պաշլըճա Մաքէտօնիանընը իտարէյի միլքիեէսինէ միւթէալլիգ մատատէլերի, վէ տիւեունը Օսմանիեէնին թագսիմի, վէ

տէվլէթի Ալիէեէ Թապի հիւբիւմէթ-լերին պագաեա վերկնլերիյլե հրլուլ իտէճէք վերկիլէրին մունթազամէն թէէտիեէսի, վէ մուխապէրաթըն էն նազիք նօգթասը օլմագ իւզրէ, հինի հաճէթտէ ասը ճէօմաթլարա էվրօ-բա հէյեթի միւթէֆիգասընըն միւրատընը գապուլ իթտիրմէք թէտ-պիրի խուսուսլարը հագգընտա պիր գարար վիրմէլի տիր։

«Շեւպհէսիզ տէվլէթլէր, վէգահյի սապգէ.յի սիեասիէեէ բաղմէն, քէն-տի էյիլիէրինէ վիրճէճքլերի թալիմաթ հագգընտա, քէնտի միեանէյէրինտէ իսթիշարէ իթմէքլիկէ պէքլէմէզտէն էվվել, գօնֆէրանսըն քիւշատը խու-սուսընտա թաճիլ իտիեօրլար։ Իմտի, միւթէսավվէր օյան գօնֆէրանսըն իճ-թիմալէրինի թաճիլ իթմէքտէն մագ-սէտ՝ պէսպէյլի Պալգան նիմ ճէզիրէ-սինին քիւշիւք հիւբիւմէթլէրինէ, հալը սապգէրն իպգասը խուսուսըն-տա Պէրլին ահնամէսինի իմզալամրշ օյան տէվլէթլէր միեանէսինտէ իթթի-ֆագ մէվճուտ օլտուղունու կէօսթէր-մէք օլուպ, մագամը սատարէ-թին եէշիլ մասասը գարշրսընտա ազ չօգ բէսմի սուրէթտէ վուգու պուլա-ճագ պիրինճի իճթիմատէն սօնրա, խարիճիեէ նէզարէթլէրինին՝ հարէ-քէթի ֆիլանէլէրինի թէրթիպ իթ-մէք իւզրէ գօնֆէրանսըն իքինճի իճ-թիմանին ազ չօգ թէէխիր իտէճէք-լերի մէմուլ տըր։»

Տէպա զազէթասը, հալը սապգէրն իպգասը իչին գօնֆէրանսա լիւզում օլմատըղընը պէեան իլէ տիեօր քի, «Էկէրչի 1878 տէ Պէրլինտէ եաբըլան ահվալճէ հիչ պիր թէպէտտիւլ զու-հուրա կէլմէեէճէք իսէ, պիր թա-գըմ գօնֆէրանս քիւլֆէթլէրինէ գաթլանմաեա նէ՞ լիւզում վար տըր։ Ղալիպա Պապը Ալի, գօնֆէրանս ի-չին կէօնտերտիկի տավէթնամէլէրտէ հալը «ազէ» սէօզիւնիւ գուլլանմաեաք, Պէրլին մուահէտէսինին էսաս իթթի-խազ գըլընաճաղընը պէեան իյլէմիշ տիր։ Պունտան պաշգա, էքսէր զա-զէթալար հալը սապգէտան պասս իթտիքտէն սօնրա, Ռումէլի իլէ Պուլ-կարիսթանըն պիր բրէնսին իտարէսի թահթընտա պիրլէշտիրիլմէսի կէպի պաղը թատիլաթ սէրտ իտիեօրլար։

«Պէօյլէ պիր իթթիհատ, Պէրլին մուահէտէսի խարիճինտէ վէ Այիս-թէֆանօս ահնամէսինէ տօղրու պիւեիւք պիր ատըմ տըր։ Պէլքի պու ատըմը ալմաեա բրզա կէօսթէրիլմէ-սի իգթիզա իտէճէք տիր։ Ֆագաթ պիզ պու պապտէ էսէֆ իտէրիզ։ Պի-զիմ նազարըմըզճա, Պէրլին մուահէ-տէսի խէեալի պիր շէյ տէյիլ իտի իսէ տէ, էօյլէ օլաճագ տըր։ Էկէրչի պու ահնամէ պիրինճի տէֆա իխլալ ի-տիլիր իսէ, իլէրտէ իքինճի տէֆա տահա իխլալ օլունարագ, հիւքմիւ զաեէթ զայիֆլէշճէք տիր։ Զաթէն մէզքիւր ահնամէ իլք տէֆա իխ-լալ օլունմուշ տըր։ Շէօյլէ քի Էվրօ-բանը՝ Պալգան պօղազլարընը իշղալ իթմէք հագգընը իճրա իթմէսինտէ տէվլէթի Ալիէեէ միւսաատէ իթմէմէսի Պուլկարիսթան իլէ Շարգի Ռումէլի ա-բրասընտա քի հուտուտը թապիկեէեի իխլալ։ Վէ բրէնս Ալէքսանտրը, ա-գըպէթ տիւշմիւշ օլտուղու թէհլի-քէեէ թապի գըլմագ տիմէք իտի։ Պու կիւնքի թէքլիֆ պունտան տա-հա զիեատէ տիր։ Շէօյլէ քի բրէնս Ալէքսանտր օլսուն օլմասըն, այնիա-տէմ, իքի վիլաեէթի քէնտի հիւք-միւ թահթընտա պիրլէշտիրճէճքէ տիր։ Պալգանլարընը պու թարաֆընտա բը-բէնս, վէ օլ պիր թարաֆընտա վալի օլաճագ իմիշ, պունուն էհէմմիեէթի եօգ տուր, էլվերիր քի իթթիհատը շախսի իճրա գըլընաճագ տըր։ Իշթէ հալը հազըր պունտան իպարէթ օլուպ, հէնուզ այել ումում զանն օլուն-տուղու տէրէճէտէ գարըշրգ կէօ-բիւնմէեօր։ Վէ տահա զիեատէ ա-զընրլաշճաղը միւհթէմէլ ատտ իտիլ-մէեօր։ Հալը հազըր շու եա պու սուրէթտէ թէսվիեէ օլունաճագ իսէ տէ, պու թէսվիեէ շիւպհէսիզ զայրը քեաֆի վէ մուվագգաթ օլաճագ տըր։ Լաքին, մատէմ քի Էվրօբա միւսալէհաեը ճիտտէն իսթէեօր իսէ, պու խուսուս՝ միւսալէհանը մուհա-ֆազա իտիլէճէկինէ տայիր պիզէ իւ-միտ վիրմէկէ քեաֆի տիր։»

—

ԷՎՐՕԲԱ ՂԱԶԷԹԱԼԱՐԸ ՄԱԼԻՄԱԹԸ

Ալաֆ. հոկտ. 25 տէ, տէվլէթլէր, Պուլկար հիւբիւմէթինէ հիչ պիր եէ-նի թէպլիղաթտա պուլունմամրշլար տըր։ Նահիյեէ միւտիրլէրինտէն ա-լընան խապէրլէրտէն, Սըրպիսթանընը՝ հուտուտ իւզէրինտէ տայիմա պիւ-եիւք թէտարիքեաթ կէօրմէքտէ օլ-տուղու անլաշըլըեօր։ Պիր չօգ ա-սաքիրի նիզամիեէ, խաթթը միւտա-ֆաեա կիթմէք իւզրէ, պիր պա-թարիա իլէ Սօֆիատան կէչիեօրլար։ Բրէնս, կէչերքէն պունլարը թէֆ-թիչէ կիթմիշ, վէ պունճա միւշքիւլ եօրկունլուգլարտան սօնրա, հիւսնի հալլերինտէն տօլաեը քէնտիլէրինի թէպրիք իթմիշ, վէ իրատ իթտիկի պաղը սէօզլէր՝ շիտտէթլէ ալգըշան-մրշ տըր։ Հէր թարաֆտան կէօնիւլ-լիւլէր վիրուտ իտիեօր։ Պունլար՝ մունթազամ թապուրլար թէշքիլ իթ-միշլէր տիր։ Էհալի պու թապուրլա-րը հիւսնի գապուլ իյլէեօր։

Բրէնս Ալէքսանտրը պիրատէրի բրէնս Ֆրանսուա-Ժոզէֆ, ալաֆր-հոկտ. 24 տէ Ֆիլիպէտէն ավտէթ իթմիշ տիր։

Վիտին միւտիրի, Զայչար ֆըր-գայի ասքէրիեէսինտէն իքի պէօ-լիւկիւնիւն՝ հուտուտա տօղրու ի-լերլեեէրէք, թէբէլէրի իշղալ իթ-տիքլէրինի խապէր ալմըշ տըր։ Զա-պիթլէր, պու կիւնէ գատար հու-տուտտա գարաղօլխանէ իթթիխազ իտիլմիշ օլան քիւշիւք պիր էվտէ իգամէթ իթմէքտէ տիրլեր։

Հոկտ. 24 թարիխյլէ Սօֆիատան ալընան պիր թէլէկրաֆտա պիլտի-րիլտիկինէ նէզարէն, Սըրպլըլար, Վի-տին թարաֆընտա հուտուտ գարա-ղօլխանէսինի իշղալ իտէն ասքէրի թահքիմ իթմիշլէր տիր։ Բրէնս, իս-թիհքեամաթ ամէլիաթընը թէֆ-թիչէ կիթմիշ տիր։ Սօֆիատա, գօն-ֆէրանսըն նէթիճէսինէ էմնիյեէթլէ պէքլէնիլիեօր։

—

Ավսթրիանընը խարիճիեէ նազրը Մ. Գալնօքինին Գօբէնհակտան ավ-տէթլէրինտէ վիէննաեա ուղրամրշ օլան Պուլկար հէյեէթի մէպուսէսյլէ կէօրիւշտիւկիւնիւ, վէ թահրիքեամիզ պաղը քէլիմաթտա պուլունտուղունու Վիէննանընը Ֆրէմտէնպլաթ նամ նիմ ըէսմի զազէթասը էսասընտան թէք-զիպ իլէ, գօնթ Գալնօքինին Պուլկար մէպուսլարըյա կէօրիւշմէ-միշ օլտուղունու պէեան իյլէեօր։

—

Շարգի Ռումէլի վիլաեէթինին հալը սապգը իեատէ օլունմատըղը թագ-տիրտէ, Սըրպիսթան հիւբիւմէթի, մուվազէնէի սիեասիէ խալլբէգիր օլմամագ իտտասըյա, Պուլկարիս-թանտան Վիտին վէ Շարքէյ գա-զալարընը քէնտիսինէ իլհագընը տավա իյլէտիկի կիպի, Ռումանիա տախի, երինէ Պուլկարիսթանտան Սի-լիսթրէ նօգթասընտան պաշլաեարագ Վարնա տախի տախիլ օլտուղու հալ-տէ, սահիլի տէրեաեա տէկին պու նօգթա տախիլինտէ պուլունան գա-զալարը իլհագընը թալէպ իտէճէք իմիշ։

—

Գարատաղ հուտուտունա կէլմիշ օյան Գարատաղ հարպիէ միւտիրի Մ. Բլամէնաչը թէլէֆ իթմէք գաստիյլէ պիր Արնավուտ ըէվօլվէր էնտախթ իթմիշ իսէ տէ, գուրշուն իսապէթ իթմէմիշ, վէ Արնավուտ տէրհալ թութուլուպ, իտամընա հիւքմ օլունարագ, իճապը իճրա գըլընմրշ օլտուղու Գաթարօտան եազըլմրշ իսէ տէ, պու խապէրին նէ տէրէճէ սա-հիհ օլտուղունու Էվրօբա զազէթա-լարը տախի թայերին իտէմէեօրլար։

—

Շարգի Ռումէլի մէսէլէսինտէ, եա-լընըզ վալիլիկինին բրէնս Ալէքսան-տրա իհալէսիյլէ իքթիֆա օլունուպ, հալը սապգը թէմամըյլա իեատէ օ-լունմուշ օլա տախի Սըրպիսթան գը-րալը Միլան հազրէթլէրի, պուկիպի պիր սուրէթի թէսվիեէեէ տէ մու-վաֆֆագաթ իթմէեիպ, տիւէլի մու-ազզամանընը թաղեիգաթընա գարշը պիր չէյ միւգթէտիր օլամաեաճա-ղընտան, խաթիֆա իթմէկէ մէճպուր օլաճաղը՝ քէնտի ատէմլերի թարա-ֆընտան քիչատ օլունուեօր։

Գարաեօրկէվիչին հալը հազըրտան պիլ խաթիֆատ, հիւքիւմէթի Սըր-պիեէեի էլէ կէչիրէպիլմէք իւզրէ, Սըրպիսթան տախիլինտէ պիր իխթի-լալ գօբարմաղա ուղրաշմագտա օլ-տուղու Մօսգուատան եազըլմրշ տըր։

—

Սըրպլըլարընը Պուլկարիսթան հու-տուտունու թէճավուզ իյլէտիքլէրինէ տայիր կէչէն քազար կիւնիւ պիր շայ-եա տէվէրան իթմիշ իտի։ Ֆիլվագը Սըրպլըլարընը Քլիսուրա թարաֆընտան հուտուտու թէճավուզ իյլէտիք-լերի, Պուլկարիսթան հիւքիւմէթի թարաֆընտան ըէսմէն Ցէրսաատէթ գարու քէթխիւտալրընընա վէ պիլատը սայիրէտէ պուլունան մէմուրլարընա պա թէլէկրաֆ իշար օլունմուշ, վէ Պուլկար ասքէրինին լիեճիլ մուգա պէլէ իլէրուեէ տօղրու կիթմէլերի էմր գըլընմրշ իսէ տէ, մուախխարէն Սըրպլըլարընը թէճավուզ իյլէտիքլերի սահիհ օլմատըղը թէպէյեիւն իթ-միշ պիր։

Սըրպ ասքէրի թուրն թարաֆլա-ընտա հուտուտ պօեունճա տիզիլ-միշլէր տիր։

Թուրն գազասընտա պէյնէլ էհալի Սըրպլըլար լէհինտէ պաղը հարա-քեաթ կէօրիլտիկիւնտէն, էօն ա-եագ օլանլար թէվգիֆ գըլընմրշտըր։

Պուլկարիսթան մէճլիսի մէպուսանը ազասընտան Գօլէ Սթանուեէ՝ Սըրպ-լըլարա մայիլ օլտուղունտան, թէվ-գիֆը Պուլկար ղազէթալարը թարա-ֆընտան թալէպ օլունմագտա տըր։

Սըրպիսթանընը Սօֆիա գօնսօլօսխա-նէսինին պաշ քեաթիպի օլուպ, պուն-տան ագտէմ Պուլկարիսթան իլէ Սըր-պիսթան արասընտա միւնասէպաթը սիեասիէ գաթթ օլունտուղու սը-բատա, Սըրպլըլարընը էմրի վիգ աեէսի Եունան ժէնէրալ գօնսօլօսունա իհալէ գըլընարագ, գօնսօլօսխանէ հէյեէ-թի պըրագըպ կիթմիշ իքէն, Եունան գօնսօլօսխանէսինտէ մէմուրիյեէթ գապուլ իտէն Մ. Պրօտի նամ Սըրպ-լընընն տախի լիւզումը թէպեիտի՝ Պուլ-կար ղազէթալարը թարաֆընտան իս-թար օլունմուշ տուր։

—

Սըրպիսթան հէյեէթի վիւքէլասը-նընն թէպտիլ օլունուպ, Մ. Ռիսթի-չին թահթը ռիեասէթինտէ պիր հէյ-եէթի ճէտիտէ թէչքիլի մէմուլ օլ-տուղու, ալաֆրանկա հոկտեմբերին 24 իս թարիխյլէ Նիշտէն քէչիտէ օ-լունան պիր թէլէկրաֆնամէտէ պէ-եան օլունմուշ իսէ տէ, պու կիպի թէպէտտիւլ՝ Ավսթրիանընը Սըրպիս-թանտա հայիզ օլտուղու նուֆուզուն իդալէսի տիմէք օլաճաղընտան, էր-պապը թէճրիւպէ, պու միսիլլիւ իհ-թիմալին զուհուրինի միւմքինսիզ ատտ իտիեօրլար։

—

Պուլկար ասքէրինին թէմամըյլա Շարգի Ռումէլի վիլաեէթինի թախ-լիեէ իթմէեիպ, պիր մըգտարընընն հալեա վիլաեէթի մէզքիւրէ տախի-լինտէ պուլունտուղու Պիւքրէշ դա-զէթալարընընա օգունմուշ տուր։

—

Բրէնս Ալէքսանտրընը եազընտա Ֆիլիպէեէ ավտէթ իտէճէկի, պէլտէի մէզքիւրէտէ շուեու պուլտուղու եա-զըլմրշ իսի։

Սօֆիատան իշար օլունտուղունա կէօրէ, տիւէլի մուազզամանընը թէպ-լիղաթընա իթաաթ օլունճաղը, Պուլկարիսթան հիւքիւմէթի թարա-ֆընտան պէեան օլունտուգտան սօն-րա, բրէնս Ալէքսանտրընը Ֆիլիպէեէ ավտէթի ուեամաեաճաղընտան, զու-հուր իտէն ասարը իխթիլալը թէս-կին իթմէք իւզրէ, բրէնսին գարընտաշը բրէնս Ժոզէֆ Ֆրանսուանընն Ֆիլիպէեէ կէօնտերիլմէսինէ գարար վիրիլմիշ տիր։

—

Ինկիլթէրրա տէվլէթինին՝ Պուլկա-րիսթան բրէնսինի իլթիզամ իթմէք-տէ օլտուղու սէօյլէնմէքտէ իսէ տէ, պու բիվաեէթ սահիհ օլմաեըպ, գը-բալիչա հազրէթլէրի, տամատը օլան բրէնս Հէնրի Պաթէնպէրկէ պիր է-սերի թէվճճիւհ օլարագ, միւմքիւն մերթէպէ բրէնս Ալէքսանտրընն հիմա-եէ օլունմասընը իլթիմաս իթմիշ իսէ տէ, լորա Սայիզպըրի՝ բրէնս Ալէք-սանտրընն հէմ Պուլկարիսթան բրէնսի վէ հէմտէ Շարգի Ռումէլի վալիսի օլմասը ահքեամը ահտիեէեէ գապիլի թէվաֆքգ օլմատըղընը անլաթաբը-տըղընտան, պու մէսէլէ հագգընտա Ավսթրիա տէվլէթիյլէ իթթիֆագ-քեարանէ հարէքէթ օլունմասընա գարար վիրիլմիշ օլտուղու։ Հոկտեմ-բերի էֆրէնճիինին 23 իս թարիխյլէ Լոնտրատան եազըլմրշ տըր։

—

Նէֆէրաթը բէտիֆէյի Եունանի-էէյի համիլ օլան պիր Եունան վաբօ-ռու Բրէվէզա բիշկեահընտա լենկէ-բենտազ օլտուգտա, նէֆէրաթը մեր-գումէ պաղը նիմայիշլերտէ պուլուն-մուշ օլտուղունտան, վաբօր տերհալ տէմիրինի ալըպ եօլունա բէվան օլ-մուշ տուր։

—

Ամինատա պուլունան Պուլկարլար, Եունանլիլերին հիտտէթ վէ թէճա-վուզի հարաքեաթընտան խէվֆ ի-տերէք, օրատան ֆիրարա գարար վիրմիշ վէ պիր խայլիսի Ցէրսաատէ-թէ իլթիճա իթմիշ տիր։

—

Ավսթրիա խարիճիեէ նէզարէթի-նին վասթաեը նէշր ու էֆքեարը օլան Ֆրէնտէնպլաթ զազէթասընտա կէօրիւլէն պէնտ տիր։

«Զանն օլունտուղունա կէօրէ, տէվ-լէթլէր, Պուլկարիսթան բրէնսինի Շարգի Ռումէլիտէն ռիւճաթլէ հալը սապգը իեատէսինէ տավէթ իթ-տիքլէրինտէն, Պապը Ալինին խիլաֆը մէզգիսի օլան ահվալէ մէյտան վի-րիլմէմէսինէ մուվաֆֆագաթ իթմիշ-լէր տիր։ Պինապէրին Պուլկարիսթան իլէ Ռումէլիի Շարգի վիլաեէթինին իթթիֆագը գապուլ օլունմամասը գարարկիր օլմամըշ տուր։

«Ռումէլիի Շարգի վիլաեէթինին Պապը Ալի իլէ օլան միւնասէպաթը նա նէ սուրէթ վիրիլճէկի շիմտիլիք մալիում տէյիլ իսէ տէ, Էվրօբա տէվ-լէթլէրիյլէ հէրեեան իտէն մուվաֆ-ֆագաթ պագի օլտուղունտան, միւ-զաքէրաթը վագբատա միւշքիւլաթը շարգիեէնին մուխթաթարալարը պէր թարաֆ օլունաճագ տըր։»

Թակպլաթ զազէթասը, բրէնսին տէվլէթլէրե իթաաթը իւզէրինէ, հալը հազրը քէսպի սէրահաթ իթ-տիկինի, վէ Սըրպիսթան գրալընընն տախի բրէնս Ալէքսանտր կիպի տէվ-լէթլէրէ միւթավաթքեարանէ հա-ըէքէթ իտէճէկի Պէլկրատտան վա-ըիտ օլան խապէրլէրտէն անլաշըլտը-ղընը պէեանլէ տիեօր քի, «Ֆիբլօմա-սի մուամէլաթընտա գրալ Միլանընն մուվաֆֆագ օլմասը շիւպհէլի օլտու-ղունտան, Ցէրսաատէթտէ քի սիֆէ-բանընն գարարլարընը բրօթէսթօ իթ-մէսի մէմուլ տէյիլ տիր։ Ֆագաթ Պուլկարիսթան բրէնսի թարաֆընտան կէօնտերիլէն մէմուրը մախսուսըն՝ գը-բալ Միլան թարաֆընտան գապուլ օլունմամասը, Ֆրանսա իմբէրաթօրու էլչիսի Մ. Նիեէտէթինին վազթիյլէ էմմտէ Բրուսիա գրալը թարաֆընտան ատէմ գապուլի կիպի ահվալը մուհիմմէեէ վէսիլէ օլապիլիր։»

Նուվել Բրէս Լիպր՝ ահվալը հապը-ռէ էեիլէշմիշ իսէ տէ, տիբլօմաթլա-ընը մուամէլէսի հալեա խայլի միշ-քիլաթա տիւշար օլտուղունու պէ-եան իյլէեօր։

—

ԳՕՆՖԷՐԱՆՍ

Ճանիպլը Պապը Ալիտէն տէվլէթ-լերէ կէօնտերիլէն գօնֆէրանս տա-վէթնամէսինին թէրճէմէսի տիր։

Ցէրսաատէթ, 21 հոկտ. 1885

Հիւբիւմէթի Սէնիյեէ, Շարգի Ռու-մէլի ահվալինին, վէ Եունան վէ պիլ խասսա Սըրպիանընն հարէքէթի ճէնկ-ճուեանէսինին վէխամէթինէ, վէ գան տէօքիւլմէսինի մէնն իչին չիմտիեէ գատար վագը օլան իգատամաթընը պիլա սէմէրէ պրագմագ իսթէմէմէ-սինէ մէպնի, Պէրլին մուահէտէսինէ վագը իմզա իտէն տէվլէթլէր հագ-գընտաքի ռիաեէթի քեամիլէսի ի-ճապընճա, Շարգի Ռումէլիտէ թէ-հատիւս իտէն միւշքիլաթա պիլա թէէխիր պիր սուրէթի թէսվիեէ պուլմագ իւզրէ, հիւբիւմէթի Օս-մանիեէ իլէ միւշթէրէքէն Ցէրսաա-տէթտէ պիր գօնֆէրանս ագտ իթ-մէլերի իչին։ Պապը Ալի նէզտինտէ մուգիմ սէֆիրլէրինի տէրհալ մէմուր իթմէլերինի ըէճա իթմէքլիկի էլգէմ ատտ իտէր։

Իշպու սուրէթի թէսվիեէ՝ էսասէն հուգուգը հիւքմանիյի հազրէթի բատիշահիեէ մուվաֆքգ սուրէթտէ Պէրլին ահնամէսինին մուհաֆազասը էսասը իւզէրինէ միւպթէնի օյաճագ, վէ գօնֆէրանս, սրրֆի Շարգի Ռումէ-իշլերիյլե իշթիղալ իթմէք շարթըյլա թէճէմմիւլ իտէճէք տիր։

—

Սիւֆէրա, բէնչէնպիհ կիւնիւ էօյ-լէտէն սօնրա, իթալիա սէֆիրի գօնթ Գօրթինին թահթը ռիասէթինտէ իպ-թիտայի պիր մէճլիս ագտիյլէ, հիւ-քիւմէթի մէթպուէլէրինտէն ալտը-գլարը թալիմաթ մուճիպինճէ, ումու-մի սուրէթտէ էֆքեարլարընը թաա-թի, վէ քէնտի թարաֆլարընընան մէճլիսի միւքեալէմէեէ հազը օլ-տուգլարընը խարիճիեէ նազրը Սա-յիտ բաշա հազրէթլէրինէ պէեան ի-տերէք, պիրինճի եիվմի իճթիմաընն՝ նազրը միւշարիլէյհ ճանիպլինտէն թայեին օլունմասընա մունթազը օլ-տուգլարընընն արզ ու իֆատէսինի ի-թալիա սէֆիրինէ թավսիեէ իյլէմիշ-լէր տիր։

Ինկիլթէրրա վէ Ֆրանսա սէֆիրլէ-ըի տախի թալիմաթլարընը ալտըգլա-ընընան, գօնֆէրանստա հազը պու-լունաճագլար տըր։

ԹԷԼԷԿՐԱՖԻՅԷ

—

Բարի, 30 հոկտ. – Բօլիսին թէ-հարրիեաթընա կէօրէ, Մ. Ֆրէյսինէ ալէյհինտէ վուգու պուլան սուի գաստ-ընն ֆայիլի, Մաթրէյ իսմինտէ պիր Գօրսիգալը իմիշ։

—

Պիւքրէշ, 30 հոկտ. Պաէմրի վիւ-քէլա օն նէֆէր զազէթաճը Ռումա-նիատան թարատ իտիլմիշլէր տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

—

Թայմս զազէթասընա, Ցէրսաա-տէթտէն պա թէլէկրաֆ պիլտիրիլ-տիկինէ կէօրէ, 1858 վէ 62 իսթիգ-բաղ թահվիլաթընընն բէյիսի Մ. Սէ-վաֆիյա նամ գաթ, սատրազամ հազ-բէթլէրինի զիեարէթ իթտիկի սրրա-տա, սատրը միւշարիլէյհ. Ինկիլիզ լիսանընը յա միւքեմմէլէն թէքլիմ իթմէքտէ օլտուգլարը հայատէ, տիւ-եունը ումումիեէ նիզամնամէսինին թատիլի։ Պապը Ալիճէ միւթէսավվէր օլտուղունու պէեանտէն սօնրա, մէ-սէլէյի հազրէ միւնասիպէթիյլէ։ տիւէլի մուազզամանընն Պուլկարիս-թան վէրկիսինին վէ Պէրլին ահնամ-էսինտէն իսթիֆատ իտէն հիւք-միւմէթլերին տիւեունը Օսմանիեէ-էէն հիսէյէրինին թայերինինէ միւ-սարատաթ իթմէլերի մէմուլ օլտու-ղունու պէեան պուեուրմուշլար տըր։

—Ցէրսաատէթ Ինկիլթէրրա սէ-ֆիրի մուվագգաթը սրը Ուիլեամ Ուայթ՝ Ռումէլիի Շարգի մէսէլէսինէ տայիր ճէրէեան իտէն միւզաքէրա-

թը իպթիտասընտան պէրու հաղը պուլունտուղու ճիհէթի, պու միւ-զաքէրաթը խիթամընտա, եանի ի-քի այս գատար, տէվլէթի միւշարի-լէյհա թարաֆընտան ցէրսաատէթ սէֆարէթինէ գաթիէն թայեին օ-լունան սը էտվարտ թօրնթօն պու-բաեա մուվասլէթ իտէճէք տիր։

—Հոկտեմբերին 10 ունճու կիճէսի Սինօպ սանճաղընա թապի Պոյապատ գասապասընտա տէհշէթլի պիր հա-բիգ զուհուրիյլե, 140ա եագըն տիւ-քեան իլե 3 պապ պիւեիւք խանէ, 3 էթմէքճի ֆուրունուլլա 3 պէքեար օտասը, վէ 15 գատար գահվէխանէ եանմըշ տը քի, պու հիսապճա ճէ-ման 170 է եագըն էպնիեէ մահվ օլ-մուշ տիմէք տիր։

Մէզքիւր գասապատա իշ սէնէ մուգատտէմ եինէ պիւեիւք պիր հա-բիգ զուհուրիյլե, չարշընընը պիր գրս-մը վէ էքսէր ճամի վէ մէսճիտ միւհ թէրէգ օլտուղու վէ ճամի վէ մէս-ճիտլէրտէն էքսէրիսի հէնուզ եարը-լամամըշ պուլունտուղու ճիհէթլէ, շու սան հարիգտէ էքսէրիսի եէնի օ-լան տիւքքեանլար իլե գուսուր տիւքքեան վէ էպնիյեէյի սայիրէնին մահվ օլմասը չայեանը թէէսսիֆ տիր։

— Ալընան պիր թէլէկրաֆա կէօրէ, չրգան սալը կիճէսի, Գարա-Հիսար վիլայեթինտէ, Սանտըգլը սանճաղը տախիլինտէ, քէնճէ գարիեսինտէ չէտիա պիր զէլզէլէ վուգուիյլե, սէ-քիզ խանէ երգըմըշ, վէ թէլէկրա-ֆը չէքիլտիկի զէման, սատէմաթ տէվամ իթմէքտէ պուլունմուշ տուր։

—Գարատէնիզ էրէյլիսի մատէնլէ-րինտէն հասըլ օլան քէօմիւրիւննագ-լինի թէսհիլ մագսէտիյլե. հիւքիւմ-թի-Սէնիյեէ, էրէյլիտէն իգմիտ գա-տար պիր տէմիր եօլ ինշասընը գա-բարլաշտըրմըշ օլտուղունտան, թահ-գրգաթը լազըմէնին իճրասը իչին իգ-թիդա իտէն մէմուրլարը թայեինի, Նաֆասա վէ Պահրիեէ նէզարէթլէրի-նէ էմր օլունմուշ տուր։

—Ավսթրիա իմբէրաթօրիչասընընն՝ Միրամար վաքօրուլլա Սիւէյշէ վասրլ օլուպ, գանալը, թէպտիլ գրեաֆէթլէ կէչթի կիւզար իթտիկի, ալընան պիր թէլէկրաֆտան անլայըմըշ տը։

—Զարգան չարշէնպիհ կիւնիւ, Մի-սիրիւս բաշա հազրէթլէրի լօրտ Օա-լիդպէրի իլե ուզուն պիր միւքեալէ-մէ իթմիշ, վէ պու միւքեալէմէտէ, լօրտը միւշարիլէյհ, տէվլէթի Ալիեէ հագգընտա էվվէլինտէն զիեատէ էֆ-քեարը խայրխահանէ կէօսթէրմիշ տիր։ Պաշ վէքիլի միւշարիլէյհ, սրը Ուայթա այնի մէտտէ թալիմաթ կէօնտէրտիկի կիպի, խուսուսիյլե Մը-սրրտա հուգուգը հիւքմանիեի հագ-րէթի Բաուիշահիեի թաստիգ իթտի-կի շու զէմանտա, Էվրօբատա տաիի հուգուգը սալթանաթը Սէնիյեէեի խալէյլտէն վիգաեէ իտէճէկինի սէօյ-լէմիշ տիր։

Լօրտ Սալիզպըրիին էշէտտի ար-զուսու, սուլհուն մուհաֆազասընտան իպարէթ օլուպ, պիւթիւն իգ-տամաթը տախի օլ ուղուրա հասբ իտիրմէքտէ տիր։ Միւշարիլէյհ Մը-սրրա տայիր Ինկիլթէրրա իլե տէվ-լէթի Ալիեէ արասընտա ագտ օլու-նան մուգավէլէնին խիլաֆընտա հիչ պիր կիզի նիեէթի պուլունմատըղը-նը էքիտէն պէեան իտիեօր։

Լօրտ Սալիզպըրի, Սրրպ վէ Եուանան էլչիլէրիյլե միւքեալէմէսինտէ, ինկի-լիզ հիւքիւմէթինին՝ մէզքիւր հիւքիւ-մէթլէրի թէշվիգ իթմէտիքտէն պաշ-գա, հարէքէթի վագըալարընը վէ թէտարիքեաթը հարպիեէլէրինի գա-թիէն թայեիպ իյլէտիկինի պիլտիրմիշ տիր։

Ալաֆր. նոյեմբեր 9տա, լօրտը միւշարիլէյհին եէնի շէհիր էմինինին զիեաֆէթինտէ իրատ իտէճէկի նութգտա, ինկիլթէրրա իլէ իւշ տէվլէթ միեանէսինտէ մէվճուտ օ-լան էֆքեարճա միւշարէքէթ տա-յիր գաթի մալիւմաթ պուլունաճաղը տէրքեար տը։

—Ինկիլթէրրա հարպիեէ նէզա-րէթի թարաֆրտան մուֆասսալէն թանզիմ օլունան պիր լայիհատա, Մըսրրտա, Հինտիսթան օրտուսու-նուն բէք չօգ իսլամ զապիթանը գուլլանըլապիլէճէկի իշար գրըլնմըշ տը։ Մըսրրն էմնիյէթինէ նէզա-րէթ իթմէք իւզրէ թէշքիլ օլու-նաճագ օրտուտա, մէղքիւր զապի-թանա գումանտանըգլար վերիլէճէք տիր։ Պու թէրթիպին՝ ցէրսաատէթ-տէ վէ Գահիրէտէ հիւսնի սուրէթտէ թէլագգր օլունաճաղը, Լօնտրատա զանն օլունուեօր։

—Մարսիլիա թիւճարընտան վէ Բում միլլէթինտէն Մ. Սթէֆանի Զա-ֆիրօբուլօնը, Բում խասթախանէ-սինէ վէ մահալլաթ վէ ճիվար ցէրսաա-տէթ գարիեէլէրի մէքթէպլէրինէ թէվզի օլունմագ իւզրէ, ցէրսաա-տէթտէ մուգիմ եէկէնի Մ. Լէօնիտի Զարիֆիեէ պին ատէտ օսմանը լի-րասը կէօնտէրմիշ օլտուղու Բումզա-զէթալարընտա օգունմուշ տուր։

—Զարշէնպիհ կիւնիւ, սաաթ 6տա Գարաքէօյ քէօբրիւսիւ ճիվարընտա գազատէն տէնիզ տիւշէն Բում միլլէ-թինտէն ցիմիթրի նամշօճուղու, Գա-լատա բօրիս էֆրատընտան խարբութ-լու իպրահիմ էֆէնտի տէնիզ աթը-լարագ սալիմէն գուրթարմըշ տը։

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԱԶԳԱՅԻՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իշպու հաֆթալրգ բիսալէնին, սէ-նէվի պէտէյի եարըմ օսմանը լիրա-սընա, վէ Նիւսխէսի 60 բարա օլտու-ղու հալտէ, միւնտէրիճաթը ֆայի-տէյի միճիպ, վէ շայեանը բաղպէթ վէ միւթալաա տը։

ՍԱՐԱՖԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՍԸ

Գալաթա 19 հոկտ.

Էսհ. ում. հոկտ. 18	գաբ. գ. ք.	15–20
» » » 19	աչըլ. (տուպը)	15–16
Իւնիֆիյէ » 18	գաբ.	72–00
» » 19	աչըլ. գ. ք.	72–00
Սէրի Ա. Ա. Իսթիգրազ	գ. ք.	27–10
» Բ. Բ. »	գ. ք.	15–20
» Շ. Գ. »	գ. ք.	15–14
Բումէլի չըմէնտրֆէյրլէրի		35–
Ռագէյ ֆայիզի		06–
Բաբօր		00–
Հէվալէսիզ	»	25–

—

ՊԱՆԴԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	06–10
Սթամպօլ պանդասը	03–05
Սօսիէթէ ժէնէրալ	03–10
Թրամվայ	280–
Սօսիէթէ Օթթօման պանդասը	03–15

—

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՆԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.տան		Ղ. Բր.
Պէեաղ մէճիտիեէ ֆարգը		108–03
Մէթալիք	»	98–10
Պէշլիք	»	102–25
Ալթընըզ	»	102–30
Պագըր	»	800–
Գայմէ		4000–
Ինկիլիզ լիրասը		110–16
Ֆրանսըզ ալթունը		87–10
Բօլ		90–06
Գրէմից ալթունը		51–15
Գարպոն գայմէսի		9–23

—

ԷՎՐՕԲԱ ՊՕՐՍԱՍԸ

Լօնտրա, 30 հոկտ.

Ինկ. գոնսոլիտի	100– 3/16
Էսհամը ումումիեէ աչըլտը գ. ք.	14–9/16
» » գաբանտը գ. ք.	14–1/2
65 իսթիգրազը 1 ինճի սընրֆ	28–
69 »	–
71 » 2 »	15–1/4
72 »	00–00
73 » 3 »	14–1/2
Տէվլէթի Ալիեէնին 77 իսթիգ.	79–3/4
Օսմանլը պանդասը	10–7/8
Ռուսիա իսթիգրազը 1873	95–5/8
Մըսրը իսթիգ. պիրլէշմիշ	65–5/4
» իմթիեազը (չըմէնտրֆէյր)	86–3/4
Տաիրա սանիեէ	60–3/4
Մըսրրըն Բօչիտ իսթիգրազը	87–1/2
Մաճարիսթան էհամը	–
Գամպիօ Բարիզ	–

—

Բարիզ 30 հոկտ.

Ֆրանսըզ ֆօնտսու 3%	80–05
» » 4 1/2	109–20
Էսհամը ումումիեէ աչըլտը գ. ք.	14–57 1/2
» » գաբանտը գ. ք.	14–57 1/2
Մուպատէլէ օլմուշ սէրի B	16–25
» » » C	14–06
» » » D	00–00
Բումէլի չըմէնտֆ. թահվիլաթը	36–00
Օսմանլը Բէժի թահվիլաթը	000–
Օսմանլը պանդասը	504–37 3/4
Գրէտի Լիոնէ	520–
Գրէտի ֆօնսիեէ	1293–
Լիոն ագսիօնը	1230–
Սիւէյշ ագսիօնը	2020–
Ռուս ֆօնտսու 5% 1877	100–1/4
Իթալիա էհամը	96–10
Մըսրը իսթիգ. պիրլէշմիշ	331–25
Իսբանեա խարիճի իսթիգ.	57–3/8
Բրիօրիթէ թահվիլաթը	360–00
Եունան 5% 1879	288–75
Գանպիօ Լօնտրա	25–20

—

Բարիզ 30 հոկտ.

Ֆրանսըզ ֆօնտսու 4 1/2 %	109–07 1/2
Օսմանլը »	14–40
Բումէլի չըմէնտրֆ. թահվիլաթը	–
Մըսրը իսթիգրազը պիրլէշմիշ	329–37 1/2

—

Վիէննա՝, 30 հոկտ.

Լօնտրա իւզէրինէ գամպիօ	125–35
Բումէլի չըմէնտրֆէյրլէրի	18–20

— Ս՝ա՛ռ, ամբարտաւանութիւնդ ինչ է, ինչ է ինչ ասելս ուզես։ Ինչ ես դու, ինչ ես դու, ինչ ես դու,



ՇԱՐԳ ՏԷՄԻՐ ԵՕԼԱՐԸ

ՏԷՐԻՍԱԱՏԷԹԼԷ ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷ ԱՐԱՍԸՆՏԱ ԵՕԼՃՈՒ ԳԱԹԱՐԼԱՐԸ

ԵԷՆԻ-ԳԱԲՈՒ, ՏԱՎՈՒՏ-ԲԱՇԱ ՎԷ ՍԱՄԱԹԻԱ ՍԹԱՍԻՕՆԼԱՐԸՆԱ ՈՒՂՐԱՄԱԳ ԻՒԶՐԷ

Եօլ թարիֆասը, 1885 Սեպտեմբեր 1 ուէն իթիպարէն եէնի էմրէ տէկին.

ՍԹԱՍԻՕՆԼԱՐ
ՏԷՐՍԱԱՏԷԹ—ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕԼԱՐԸ

	0	4	2	6	8	10	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	60	62	64	66
	ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ																								
	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ			
Սթանպոլ	6 17	6 50	7 15	7 42	8 14	8 43	9 12	9 42	10 20	10 59	11 17	11 49	12 55	51	2 31	3 2	3 40	4 15	4 44	5 25	5 44	6 11			
Գուլմ-գաբու	6 28	7 00	7 27	7 53	8 25	8 54	9 25	9 55	10 50	10 49	11 28	12 —	1 6	42	2 41	3 15	3 51	4 26	4 55	5 34	5 54	6 22			
Եէնի-գաբու	—	—	—	7 57	—	8 58	—	—	10 54	10 55	11 52	12 54	1 10	46	2 45	3 17	3 55	4 30	4 59	5 38		6 26			
Տավուտ-բաշա	—	—	—	8 —	—	—	—	—	10 57	10 56	11 55	12 7	1 15	1 49	2 48	3 20	3 58	4 33	5 5	—		6 29			
Սամաթիա	—	—	—	8 6	—	9 4	—	—	10 42	11 1	11 40	12 12	1 18	1 54	2 53	3 25	4 3	4 38		5 41	6 4	6 34			
Եէտի-գուլէ	6 37	7 10	7 41	8 12	8 53	9 10	9 31	10 1	10 46	11 4	11 45	12 15	1 21	1 59	2 58	3 28	4 9	4 41	5 10	5 46	6 16	6 39			
Մագրի-քէօյ	6 48	7 23	8 —	8 24	—	9 22	—	—	10 58	—	11 58	—	—	2 21	3 9	—	4 21	—4	5 22	5 49	6 28	6 50			
Ա.յ-Սթէֆանօ	—	7 33	8 14	8 34	—	9 32	—	—	11 8	—	12 9	—	—	2 21	—	—	4 31	—	5 32		6 37	—			
Քիւչիւք-Զէքմէճէ	—	—	8 25	—	—	—	—	—	—	—	12 18	—	—	—	—	—	4	—	—	—	—	—			

ՍԹԱՍԻՕՆԼԱՐ
ՔԻԻԶԻԻՔ-ԶԷՔՄԷՃԷ—ՏԷՐՍԱԱՏԷԹ

ԳԱԹԱՐ ՆՈՒՄԷՐՕԼԱՐԸ

	3	5	7	9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	61	63	65	1	67
	ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ																							
	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ս-պահ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ	Ա-էլտ
Քիւչիւք-Զէքմէճէ	—	6 34	—	—	—	—	—	—	—	—	—	—	1 24	—	2 53	—	—	—	—	—	—		6 38	
Ա.յ-Սթէֆանօ	—	6 44	—	7 45	—	8 44	—	9 38	—	—	11 20	—	1 34	—	2 44	3 20	—	4 46	4 48	5 39	—		6 51	
Մագրի-քէօյ	6 —	6 55	7 24	7 57	—	8 55	—	9 49	—	—	11 51	—	1 45	—	2 57	3 33	—	4 56	4 59	5 50	—		7 3	
Եէտի-գուլէ	6 13	7 8	7 37	8 11	8 38	9 9	9 37	10 2	10 12	11 12	11 44	12 48	1 58	2 23	3 1	3 57	4 8	5 5	5 14	6 4	6 38		7 26	
Սամաթիա	6 17	7 12	7 41	8 15	8 42	9 13	9 41	—	10 16	11 16	11 48	12 52	2 2	2 28	3 6	3 42	4 12		5 19	6 8	6 12		—	
Տավուտ-բաշա	6 22	7 17	7 46	—	8 47	—	9 46	—	10 21	11 21	11 53	12 57	2 8	2 33	3 9	3 45	4 17	—	5 24	6 13	6 17		—	
Եէնի-գաբու	6 25	7 20	7 49	8 21	8 50	9 19	9 49	—	10 24	11 24	11 56	1	2 12	2 36	3 14	3 50	4 20	—	5 28	6 16	6 50		—	
Գուլմ-գաբու	6 30	7 25	7 54	8 26	8 55	9 24	9 54	10 11	10 29	11 29	12 1	1 5	2 21	2 41	3 23	3 59	4 25	—	5 33	6 21	6 54		7 40	
Սթանպոլ	6 39	7 34	8 5	8 33	9 4	9 33	10 3	10 20	10 58	11 58	12 10	1 14	—	2 50	—		4 34	—	5 42	6 30	7 3		7 50	

ՃԷՍԱՄԷԹԻ ազ օլան եիւքլէր պէլա ֆարգ հէր գաթարտա գապուլ օլունուբ։ Լաքին ճէսամէթլի եիւքլէր՝ Տէրսաատէթ իլէ Մագրի-քէօյ վէ եա օնտան էօթէյէ իշլէեէն գոմ սրլարտա գապուլ օլունաճագ տոր։

ԻՄԱԼԱԹ ՄԻԻՏԻՐԻԵԷԹԻ

— 73 —

ամբարանոցներ, դեղատներ, գրադարաններ, գրասենյակներ, գրանցարաններ, գրանցարանոցներ, գրանցարանոցներ, գրանցարանոցներ